

ՕՆՓԻՒՌ Հ Ա Յ Ի Ե Ն Ե Ա Յ

Ինչ որ խմբագրութեան եւ Տնօրէնութեան կը վերաբերի պէտք է ուղղել առ ՊԵՏՐՈՍ ԲՈՐԹՈՒՔԱԼԵԱՆ, Պօլսա Մերձանը Իմամ — Վ ի խան, Թիւ 4 : — Ընդար նամակ կամ ծրար կը մերժուի : Օրագիրն ամէն շաբթու չինգլբլթի օրերը կը հրատարակուի : Վեցամսեայ շրջանին գինը 20 զուրուշոց արծաթ մեքիմը կ'ԱՆԻՍԻԿ վճարելի, ամէն Թիւե կրնան ստորագրուիլ : — Ի՛նչու երթալիք Օրագրաց ճամբու ծախքը առնողին վրայ է : — Ծանուցման տողը 1 զուրուշ :

ԲԱՃԱՆՈՐԴԵԳՐՈՒԹԻՒՆՎՈՐ ԿՐՆԴՈՒՆՎՈՐ • Կ • ՊՕԼԻՍ Օրագրոյս գրասենեակը : — Թիֆլիզ Մեծարդոյ Լիբանոսի արա Երեցեան : — Զմիւռնիա Երշաբուսոյ գրասենեակը : — Թեքերտազ Պ • Թագուր Փէսեան : — Կէյլէ : Օրթագիւղ , Դընճըար Պ • Խաչատուր Մանուէլեան : — Տրապիզոն Պ • Խաչատուր Էլմասեան :

ԼՊԳՒՅԻՆ

Կը լսենք որ Ազգային վարչութիւնը Տեղապահան Միտիչ վարդապետը արտօնելու որոշում ըրերէ, շատ աղէկ • բայց յափշտակած ինչքերը արդեօք ձեռքէն պիտի առնէ, ահաւասիկ դիտելու կետը : Եթէ մինակ զանի արտօնելով մը պիտի բաւականանայ, պատիժը յանցանքին հաւասար եղած չլլար • վասն զի յիշեալ վարդապետը ոչ իբրև սոսկ մարդ մեղանչեց, այլ իբրև հարստահարող երբեմն խեղճ ու միամիտ ժողովրդեան բուրթը խուզեց, և երբեմն ալ զայն կեղեքեց • և իբրև եկեղեցական՝ եկեղեցական կանոնաց ալ հակառակ գործեց :

Կը յուսանք որ վարչութիւնը այս ճառին օգտակար անօրէնութիւն մ'ընել պիտի ըարեհաճի :

Ժամանակ ազգօգուտ հանդէսին 134 Թուոյն միջոցաւ Ստրանեան մեծապատիւ Ստեփան պէյի ստորագրութեամբ նամակ մը կը ծանուցաներ որ մեր 134 Թրուով Գուզղունճուիս անցքին նկատմամբ զրաճնիս սխալ է • եթէ նամակա-

գիրը Ստեփան պէյը չլլար, Թերևս երկմտեինք պիտի, բայց Ստեփան պէյին ազգասիրական անկեղծ ոգւոյն և անկեղծութեանը լիովին վտահ ըլլալնուս կերեայ թէ յիշեալ եղելութեան նկատմամբ մեզի տեղեկութիւն տուող անձը եղելութիւնը տարբեր զոյնով նկարագրած է :

Չմեկածակէն մեր արդոյ Թղթակիցը Հաւչաքը քիւղին անցքը այս անգամ աւելի ընդարձակ կերպով կը պատմէ :

« Հաւչաքը զիւզը բնակող Մոսիկ* անուն անձին ամուսինը երկու երեք անգամ պոռնկութեամբ բանիմը զաւակ կորուսած է, այս անգամ որ կրկին կը պատահի, Տ • Խաչատուր քահանան կը խըրատէ որ պոռնկութենէ ետ կենայ • բայց կինը փոխանակ քահանային յորդորական խրատուցը անսայու զայն Թնամանելով կը բողբէ թէ, այս եղելութեան պատճառը քահանան է :

Տեղւոյն առաջնորդը լսելով մէկ երկու անգամ իմաց կուտայ որ քահա-

* Ար յիշուած է օրագրոյս նախընթաց թրուով :

նանքաղաք դայ (քաղաքը գտնուող երես֊
փոխանը և Համբարձում Վերլելեան վա֊
սակը առաջուց անոր թշնամութիւն ընե֊
լու կաշխատին եղեր), գիւղին Կեանքն
ալ մէկտեղ առնելով: Քեանքն զատկին
Ս. օրը մեռնելով յիշեալ քահանան թըր֊
նամիներէն վախուն չերթար. ասոր վը֊
րայ Խողատ նստող Քայմաաճին կիմացը֊
նեն որ քահանան կերպով մը բունէ քա֊
ղաք (իւր թշնամիներուն) զրկէ:

Քայմաաճը ինչքինքը հիւանդ կեղ֊
ծելով՝ քահանան քովը բերել կուտայ,
և այս պատրուակաւ զայն խաբելով կը
բունէ խնայն քաղաք կը զրկէ: Վերայիշ֊
եալ երեսփոխան (Սւետիս)ը և Համ֊
բարձումը և իրենց կուսակիցներէն ալ
քանի մը հողի՝ քահանան չեկած խոր֊
հուրդ կընեն թէ ինչպէս զքահանայն,
պատժեն և ասոր վրայ յիշեալ անձինքը և
տեղոյն առաջնորդը ՚ի քննութիւն կը հը֊
րաւիրեն քահանան, որն որ իր անմեղու֊
թիւնը կը ցուցնէ ըսելով՝ « Ես այս գործին
» ամենեւին տեղեկութիւն չունիմ, ան֊
» պարտ եմ, և ինչպէս այս ծեր հասա֊
» կաւս ասանկ պղծութիւն պիտի ընեմ,
» մանաւանդ որ ժողովուրդի մը պա֊
» տասխանատու եկեղեցւոյ պաշտօնեայ
» ալ եմ. կարծեմ կուսպաշտներուն մէջ
» անգամ ասանկ բան բան չըլլար. քանի
» տարի է որ քահանայ եղած եմ թէ ժո֊
» ղովուրդս և թէ երկրացիս զիս աղեկ
» գիտեն ու կը ճանչնան »:

Բայց արդարաբար Պ. ժողովականնե֊
րը* և չարութեան գործիք առաջնորդը
քահանային այս խօսքերուն ամենեւին ա֊
կանչ չկատելով ընդհակառակն շարունակ
կը պնդեն թէ դուն ես բրեր և կինն ալ ա֊
նոնցմէ խրատուած՝ այս ուրիշին վրայ
չեմ կրնար ձգել առանց շիտակը զուրցե֊
լու կրսէ. խեղճ ու անօգնական քահանան
լալով ողբալով դուրս կը հանեն և երես֊

* Ընթերցողք ժողովականք բառը կար֊
դալով ասոնց եղած սրահը արգարութեան
ատեանը չկարծեն:

փոխան Սւետիան ու Համբարձումը քա֊
հանային քննութիւնը վրանին առնելով՝
(մենք հախ կրնենք անոր վրայ) մէկ եր֊
կու օր ետեւէն կիցնան իզուր բերնէն
բան որսալու:

Քահանան՝ որուն ճակտին վրայ ան֊
մեղութիւնը կը փայլի, իր անողորմ քնն֊
նիչները չկրնալով կերպով մը համոզել֊
ես անպարտ եմ, թէ որ կուզէք ձեր թշնա֊
մութիւնը առաջ տանիլ, պատրաստ եմ
կրսէ, հեղեղի պէս աչքերէն սրտասուք
թափելով: Բայց անոնք՝ փոխանակ ՚ի
գութ շարժելու, ոչ, ոչ, աղ կերպելով
քեզի ազատում չկայ, մինչև որ ես ըրի
չըսես, եհուր ես ըրի ըսէ, որ քեզ ազա֊
տենք կրսեն: Սյուպէս խորամանկու֊
թեամբ զքահանան համոզելով՝ մերթ ըս֊
պառնալեօք և մերթ համառոկեր յորդոր֊
մամբ վերջապէս՝ առ ահի այնչափ սպառ֊
նալեաց և ազատութեան յուսոյ, ըսել կու֊
տան թէ ես ըրի, և յետոյ ըստ իրենց արդար
քննութեան բերնէն ալ գիր կառնեն:
Հետեւեալ օրը կը գումարուին և ստորագ֊
րութիւնը կը կարգան, և ամենքնին ալ
միաձայն պատժոյ արժանի ըսելով՝ մորու֊
քը աճլել կուտան. և մէկ քանի օրէն
ետեւ գիւղացւոյ խնայ կուտան որ դան
քահանան առնեն տանին, անոնք ալ կը
պատասխանեն թէ մեզի պէտքը չէ: Ս֊
սոր վրայ հասարակութեան մէջ տըր֊
տունջները շատնալով թէ առաջնորդը
և թէ անիրաւ իցնան ախպարները կակը֊
սին ափսոս ալ թէ յանիրաւս պատժեցաւ:

(Շարունակելէ)

ԽՕՍԲ

ԱՌ ՆՈՐԸՆՏԻՐ ԹՍՂԱԿԱՆՍ

Ըստ Սահմանադրութեան և ըստ ան֊
ընտրութեան գործադիր յանձնաժողովոյ
հին թաղականները լուծուեցան կամ
լուծուելու վրայ են. սակայն որոնք են
ընտրուողները. սոյն պաշտօնը վարելու
կարող ու յարմար անձինք են, թէ ոչ:

կամ պապականնոր հաւատոյ ուրիշ յօդուածներուն վրայ ք ամենեկն վճիռ մը չտունին : Եւ Մատենազրի վկայութեամբ կրսէ թէ՛ մինչև ցայսօր « Հայք կը հաւատան թէ հացն ու գինին երեսն քնուինը կը պահեն Հաղորդութեան խորհրդոյն մէջ » : (Տես . Նկա . Գ . Գ . Է . Եր . 118 :)

4 . Խորհրդատեարին մէջ Քահանային հոգւոյն Սրբոյ կոչման կարգացած աղօթքը թէ՛ « Առաքեալ 'ի մեզ և յառաջիկայ եղեալ ընծայս այս զմշտնջեանաւորակից քո և զէակից սուրբ Հոգիդ , որով զհացս օրհնեալ Մարմին ճմարտապէս արասցես Տեառն մերոյ և Փրկչին Յիսուսի Քրիստոսի , » չկրնար հաստատել թէ Հայք Լատինացւոց ընդունած զոյափոխութեան վարդապետութիւնը միշտ ընդունած են , քանզի ճիշդ ասոր համար է որ Արևմտեան Եկեղեցիք սորվէր են զԱրևելեան Քրիստոնեայս հերետիկոս զըպարտել : Նելէ պատմութիւն Արևելեան Ս . Եկեղեցոյ գրքին առաջին հատորին 493 երեսին մէջ կը կարդանք : 1350ին ժամանակները Յունաստանի մէջ քանի մը Լատին Աստուածաբաններուն ըրած անօգուտ յարձակմանէն զատ՝ զոր Նիկողայոս Կապապիղոս հերքեց , ամենեկն մէկն ալ այս նախնի արարողութիւնը այսինքն « Հոգւոյ Սրբոյ կոչման աղօթքը » սխալմամբ չմեղադրեց մինչև որ Յովհաննէս Գուրբեքրամատա Ծօրէնցայի ժողովոյն մէջ այնպիսի զըպարտութիւն մի յառաջ բերաւ ըսելով թէ « Սահմանադրութեան խօսքերէն ետքը՝ տարերաց Քրիստոսի Մարմինն ու Սրիւնը ըլլալու համար աղօթքին մեր Փրկչին խօսքերուն մէջի որ և իցէ քրիստոնեայի զօրութիւնը ուրանալ է . . . ան ատենէն մինչև հիմա քանի մը անիրաւ Հռովմէական մատենագիրները ալ ելան և ըստ իւրեանց հաճոյից և քմաց յունական հերետիկոսութիւն կոչելով յարձակեցան այս կէտիս վրայ :

Սա ալ կը յիշենք որ Սկովտիոյ Եպիս.

կոպոսականք կը պահեն այս նախնի արարողութիւնը . որ գոյափոխութեան դէմ իրենց ամենազօրաւոր փաստերէն մէկն է :

Նկարագրին հեղինակին դիտաւորութեանը վրայօք վախնալու բան մը չկայ , նա գրեթէ 200 տարի առաջ վախճանած է և մարդկային մեղադրանաց ըմբռնումէն ալ հեռի է : Մեր հաշիւաւոր Աստուածաբանը կը հարցունէ հեղինակին թէ ինչ խրատ պիտի տայ արդեօք , Հեղինակին տալիք խրատը անտարակոյս սա պիտի ըլլայ : « Դուք որ կրնուինք նախնի ուղղափառ հաւատքը զայն հաստատապէս պահեցէք : Դուք որ մարդոցմէ հընարուած նորութեանց հեռեկելով եթէ թողած էք զայն , շուտով անոր դարձէք ճմարտութեամբ այն ամենայնի Դատաւորին առաջը տակաւին չներկայացած . քանզի մի միայն նախնի ուղղափառ հաւատքն է համաձայն Սրբոյ Աւետարանի , որով Առաքեալն ալ կրսէ . « Աւուրն յորում դատիցէ Աստուած զգաղանիս մարդկանս » : Հռովմ . 1 . 16 : Նաևս պիտի ըսէ : « Զգուշացէք որ չըլլայ թէ զուրիշները ստախոս և խարդախ զըպարտէք , քանզի մարդկային ազգի Դատաւորն ըսաւ . « Մի՛ դատէք զի մի դատիցիք » : Մատ . Գլ . 7 . 1 :

Վերոյիշեալ պատասխանը գրելէս ետքը Հայ բարեկամներէս մէկը հռչակաւոր Ներսէս Լամբրոնացւոյն մէկնութեան գրքին , երկու վկայութիւնները հաղորդեց ինծի : Այս վկայութիւնները կը յայտնեն որ և իցէ Հայազգի հետաքրքիր անձին գիտնալու թէ՛ այս սրբազան խնդրոյն վրայօք ինք եկեղեցւոյ ընդունած վարդապետութիւնը : Անոնք որ կը հասկնան իրենց բուն լեզուն թող դատեն :

« Ի սա (ի հացս) միացեալ Հոգին Աստուծոյ , և արարեալ մարմին Քրիստոսի , նիւնոյս ոչինչ լինի այլայլութեան կամ առաւելութիւն , այլ միայն զի իմանալի զօրութեան ընկալաւ , և 'ի ճաշակողսն

ԳԼՈՒԽ Գ .

ԱՆԾԱՆՕԹ ԲԱՐԵՐԱՐ ՄԸ

Առաջին անգամ երբ բացի աչուրնե-
րըս, բոլորովին տարբեր տեղ մը գտայ
ինքզինքս . գտնուած սենեակս մեծ և
փառաւոր սենեակ մի էր ամենաընտիր և
վայելուչ կահ կարասիքներով զարթար-
եալ . անկողինս որոյ վրայ հանգչած էի
ես . փղտակրեայ անկողնարանի մը վրայ
փռուած էր . սենեակիս մէջ տեղը գե-
ղեցիկ սեղան մը կար և չորս կողմերը
բազկաւոր աթոռներ, իսկ վրան մի միայն
փոքրիկ գրքոյկ մը :

Արդարև ասոնք ամենքը շատ հաճե-
լի էին, և բաւական ապահովութիւն
կրնային տալ ինձ թէ ես մարդասէր ձե-
ռաց տալիս եմ . բայց մէկվմէկ յաջորդող
խել մը հաճոյ և անհաճոյ պարագաներ
կամ զիպուածներ որոնց ենթակայ մը
եղած էի ես աւիանայ, այնքան շփոթած
էին միտքս՝ որ ամեն բան կը զոհէի ե-
ղածներուն վրայ մինչ ինձ մեկնութիւն
մը տար : Բազուկս կապուած էր և ցաւն
մեղմացած, սակայն ես ինքս բաւական
տկար էի անանկ որ երբ ուզեցի ելլել և
նստիլ անկողնոյս մէջ բոլոր սենեակը
մթնեց և ամեն բան շարժիլ սկսաւ, ուս-
տի հարկ եղաւ որ պառկիմ և ժամանա-
կին թողում եղածները և լինելիքները
յայտնելու պաշտօնը :

Հազիւ թէ սկսեի էի ինքնիրենս մեկ-
նութիւններ յօրինել եղածներուն վրայ,
ահաւասիկ սենեակիս դուռը բացուե-
ցաւ և ինձ բոլորովին անծանօթ հազիւ
պատանեկութիւնը լրացուցած երիտա-
սարդ մը ներս մտնելով, խնդում դէմ
քով և անունս տալով ինձ մտեցաւ, և
միանգամայն երագնշաններով ինձ հաս-
կրցուց որ զինքը ճանչնալ ձեռացնեմ . . .
մէկէն հասկցայ թէ բան կայ, ուստի ան-
միջապէս շուարեալ զխնացս գծագրու-
թիւնը հաճութեան փոխելով գոչեցի :

« Ա՛հ բարի եկի՛ր իմ սիրելի բարե-
կամս, որքան երջանիկ ըրիր զես :

— Ի՞նչ միթէ այնպէս կը յուսայիր որ
մտնամ զքեզ և թողում որ օտար երկրի
մը մէջքու տկար ժամերդ առանց բաց
րեկամի անցնես . . . չէ, չէ չի պիտի զատ-
ուիմ անկողնոյդ քովէն մինչև որ դու ալ
չի զատուիս այս սենեակէն » . այս խօսքե-
րը ըսելով անծանօթ բարեկամս առաւ
աթոռ մը և նստաւ անկողնոյս քով, և
նոյն վայրկենին ներս մտաւ պարոն Քա-
ղաքապետը, և առանց նկատելու իմ այ-
լայլութիւնս ամենայն մարդասիրական
զգացումներով հարցուց իմ կացութիւնս
և իմացուց թէ ինքը սիրով պիտի խնա-
մէ և ամեն ձեռքէն եկածն պիտի ընէ
զիս երջանիկ և հանգիստ ընելու համար .
որոյ և ես իմ կողմանէս տկար և դող-
դոտուն ձայնով շնորհակալութիւնս յայտ-
նեցի, բայց անմիջապէս երիտասարդա-
կան անհամբերութեամբ ուզեցի զիտ-
նալ թէ ո՛վ է պատճառը բոլոր իմ գլխուս
եկածներուն . ծիծաղեցաւ Քաղաքապե-
տը քաղցրութեամբ, և պատասխանեց
թէ շուտով գոհ պիտի ընէ զես, և մի-
անգամայն իմացնելով ինձ թէ ես իւր
տանը մէջ կը գտնուիմ, դնաց :

Ա. Հայկունի :
(Շարունակելէ)

Ի Լ Տ Ե Կ Ո Ն Տ Ա

Տես թիւ 20

ՏԵՍԱՐԱՆ ԺԱ .

ԲՕՃԻԿԲՕՆ ԳԵՐԱՅ . ԸՆՈՒԹԻՒՆ

(Բօճիկերն գոռողութեամբ կը նայի իւտեկն-
տային, որ նոյնպէս անոր կը նայի : Ետքը արհես-
տաւորներուն կը նայի : Բիցցարոս դէպ ՚ի ան շար-
ժում մը՝ կրնէ : Փրանչէստայ անոր մէկ ձեռքէն
բռնելով, կատթոնն ալ Թէպալոյոյին ձեռքէն բռ-
նելով, երկուքը մէկէն Բիցցարոսն ծածկելու կը ջա-
նան :

ՏԵՐԱՆ . (Բիցցարոսն դէպ ՚ի պատը պտնե-
լով) Այո . . . Ելմարիտ կ'ըսեմ . . . նա-
յեցէք . . . հոս աղեկ չէ, հոս ալ . . .
կը դիտէք, աս ծեփը, եւ վրայի բուռն

մտնել: Եւ իմ պահպանութեանս համար վրան ծանր պայմաններ դրուած են. եւ ես . . . :

ԿԱՍ. Բարի կին, կերպնում որ եւ զածներուն համար քեզի ամենեւին վրնաս մը չ'ըլլար: Ար տեսնես որչափ ըզգուշութեամբ վարուեցայ, եւ տակաւին չեմ թողուր որ ամուսինն իր քովը երթայ: Բայց կ'աղաչեմ, վստահ եղիր որ քու մարդասիրութիւնդ անվարձ չեմ թողուր, մեզ առ տեղը թող տուր, մինչեւ որ Մարգիզը աղջկանը հետ խօսակցութիւնը լնցնէ:

ՅՐԱՆ. Աղեկ ըսիր, Մարգիզը սպասաւոր մը խրկելով տերութեան առաջին պաշտօնէն հրաման ընդունած է, եւ աղջկանը հետ տեսութիւն մը պիտի ընէ:

ԿԱՍ. Իլտեկոնտան առ բանը գիտէ:

ՅՐԱՆ. Այո՛:

ԿԱՍ. Այս լուրը լսելուն ինչ ըսաւ:
ՅՐԱՆ. Շատ գոհ չ'եղաւ, մանաւանդ թէ տեսնել չէր ուզեր:

ԿԱՍ. Չէ, չէ, խրատէ որ հորը հետ տեսնուի, շըլլայ որ մերժէ: Այս առտու մենք հորը հետ տեսնուեցանք. հայրը շատ զղջացած է, եւ ո՞վ գիտէ . . . :

ՅՐԱՆ. Պարապ տեղը կը յուսաս:

ԿԱՍ. Ես մեծ յոյս ունիմ, բայց միտքս դրի . . . :

ՅՐԱՆ. Դուք: Եւ ի՞նչ ճամբուն մէջ մէկը կը տեսնեմ, սպասաւորով մը հոս կուգայ:

ԿԱՍ. Մարգիզն է . . . կրնամ յուսալ որ խնդիրքս պիտի կատարես:

ՅՐԱՆ. Ասանկ մարդասիրական գործի մը համար օգնութիւն մը զլանալ կարելի է: Բայց ձեր խոհեմութիւնը . . . :

ԿԱՍ. Մենք ալ քու աննման մարդասիրութեանդ վրայ ամենեւին չենք տարակուսիր, ուստի . . . ինչպէս ըսի վստահ եղիր . . . ամենեւին մի տարակուսիր, քու ըրած շնորհացդ փոխարէնը

պիտի ընդունիս: (Չախ կողմէն դուրս կ'ելլէ):
ՅՐԱՆ. (Անկէ դուրս կ'ելլայ ետք ասորին կը դառնայ): Ինչ բարկացուած ընքովիններ . . . Ինչ մաղձոտ գէմք . . . մարդու հպարտութիւնը որչափ ողբալի եւ ատելի է: (Տեսարանը կ'դառնայ) տեա՛րք իմ, ճշմարիտ է որ թէ աղքատ ըլլանք եւ թէ հարուստ, ամենքս ալ աշխարհիս վրայ մի եւ նոյն խմորէ շինուած ենք, եւ հարստութիւնը մարդուս խիղճը չի կրնար հանդարտեցնել, երբ ըրածը չար է: (Բիշ ճէտէ կը մնայ):

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱՌՈՒԹԻՒՆ

ԳԱՂՏՆԻՔ ԲՆՈՒԹԵԱՆ

Կամ սեղբունք Մարգիզին ծննդականութեան

Այս անունով պատկերազարդ գիրք մըն ալ հրատարակուեցաւ. Ամուսնացեալներու և Ամուսնանալու նպատակ ունեցողներու համար, և մենք արդարեւ շատ ուրախ եմք որ Պ. Ա. Հայկունին յօգուտ ընդհանուր մեր ընկերական և ընտանեկան կազմութեան ձեռք զարկած է այս տեսակ գիտութիւն մը տարածելու, որոյ մենք մեր կողմանէ շնորհակալութիւն նիս յայտնելով կը հրաւիրենք ամեն ընտանեկէր ազգայինները որ փութան վերոյիշեալ գիրքէն օրինակ մը ձեռք անձնելու, վստահ ըլլալով որ իրենց տուած 15 շուրուշը ջնջին հատուցում մը պիտի ըլլայ, անկից բաղելիք շահերնուն փոխարէն:

Կը ծախուի ամեն Հայ գրականատայքով:

ԽՐԱԳՐՈՒԹԵԱՄԲ
ՄԻՆԱՍ Մ. ՀԱՅԿ ԳՍՓԱՄՍՃԵԱՆ
ԵՒ

ՏԵՕՐԷՆՈՒԹԵԱՄԲ
Պ. ԲՈՐԹՈՒՔԱԼԵԱՆԻ

Ս. ՀԱՄԱԶԳՍՅԻՆ ՏՊԱՐԱՆ
Կ. ՊՕԼԻՍ ԻՄԱՄ—ԱՍԼԻ ԽԱՆ